

թէ ամբողջ Քրիստոնէական վարդապետաւթիւնները մէկ գրքի մը մէջ կրնայ խստացնել , անկէ հեռացէք . Աշխառաթեան մէջ այ հատեւեցէք իրեն , որովհետեւ ազօտութիւնը այն ազօտութիւնն է որ խստացուած առաւստեան լուսովը մթաւթիւնը կը փարասէ : Եթէ Քրիստոս կրնաս մեկնել և զայն համբաւի տաճարին մէկ անկիւնը զնել , Տէր օգնէ ինձի արիշի մը ետեւէն պէտք է երժամ : Ես ինձմէ աւելի մնծ Քրիստոս մունենալու եմ , որուն խորհրդաւորութեան մէջ մշանցենական ներշնչանթիւն կայ : Ասուզութեամբ սկըսեցէք և հետեւեցէք անոր : Հասեւեցէք Անոր նաև առանց ազօտութիւնները հարցաքննելու , որովհետեւ այս ալ ապազոյի ցերեկուան գուշակութիւնն է :

Չեր Քրիստոսի զալուն մէջ կատարեալ եղէք : Արգելք մ'ունենաք : Չեր , աշխարհի հետ ունեցած յարաբերութիւնը կարեցէք : Իրեն հետեւեցէք այն հաստատամտութեամբ թէ , ես չէք կրնար դառնալ :

Հաստատ եղէք , զաւանեցէք Զինք : Անոր զրօշին տակ հառաքւեցէք : Յիսուսի «Ամուր» ը մ'ինչեւ խոկ հրմա ձեր հոգւոյն մէջ խորհրդաւոր զօրութեամբ կ'արձագանել :

“Ah, sense-bound heart and blind;

Is rought but what we see?

Can time undo what once was true?

Can we not follow Thee?”

Ժամանակը միայն անցաւորն ու մարմաւորը կը փոխէ : Յիսուս Քրիստոս իր քաշողութեամբ , իր համոզոգութեամբ և իր փրկերու կարողութեամբ ձեր շունչին տւելի ձեզի մոտ է , աւելի մօքան զուք ձեզի :

Թրզմ. Սիմոն. Սիմոնեան

ՅՈՒ.ՔԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾ ՅՈՒԹԵԱՆԵՆ

413-1513-1913

ԲԻՒԶԱՆԴԻԱՆԵԼՆ

ԲՐՕՅ. Ա. Տէր ՅՈՒԿՈԲԵԱՆ

«Խմացական մեծագործութեան մը և հասրագէա ճարատրութեան մը յիշասակը չէ որ կը խոնդավուէ զմեզ այսօր այնքան , որ այն մեծագործութիւնը , այն ճարատրութիւնը ի սպաս զբանած ամե-

նաովոհմ զազտափարտկոսնի մը, ամենովքսիմ նպասակի մը։ Այդ զազտափարտկոսն էր, այդ նպաստոկն էր Հայ ազգին ինքնուրոյն զոյութիւնը փշել կորուսեան վերահաս և անխռասփելի վրասնոց էն, ժողովրդականացնելով, արմատացնելով, ապասորելով Քրիստոնէակոսն նորանաց կրանքին էական սկզբունքներն և իրական ու էր զարձնել զայն երկրին մէջ :

Հորի անհրաժեշտ էր ժողովրդեան առջ քրիստոնէական գրականութիւնն իր հասկցած, իր սիրած լեզուաւ, իր հասկցած ուիրուծ լեզուաւ կատարել քրիստոնէակոսն պաշտամունքը և քրիստոնէական սգխավ ապառազինել զինքը :

Այս էր զազտարարականն և այս եղաւ գրաց գիւտին չարժառիթը :»
Տիկին ԵԽՈՒՄԵՐ ԱԽԵՑԻԱԱՆ (Անայիս)

«Ինչ անրացաարելիօրէն ազուոր լեզու է մեր լեզուն ինչ քընքոյց բառեր ունի, ինչքա՞ն բառ կարելի է անով բացտարել ամէն զգացում :

Մեր օրօրոցներուն քով մեր մայմերը երդած են զայն, մեր մամիկները անով սովորեցացած են մեզ ազօթել, մեր սուածին թոթովմունքն անով է եղած, յետոյ մեր մասաղ սրտին եւանդները, զորովները, վշաերը, յոյսերը, յոյզերը, պատրանքները, սէրերը, իսկիծները, բարորը անով ենք արաւայատած, անով ենք ազօթած մեր զիւզին մասունքն մէջ զարնան իրիկուները մեծ պահքի անգորդ օրիրուն, երբ արեք մարը մասած է և նոյի տկան իւս մոթին մէջ սե քօղերավ ծածկուած խորանին վրայ խոչեալ Յիսուսի կարեկից նոյուածքը սփոփած է մեր նորահաս սրտին ցաւերը :

Ո՞ր բարբառը արգեօք աւելի վսեմօրէն կրնայ ողբալ մարգեկային ակարութիւնները և երկնից օդնաթիւնն ու ներումը հայցել, քան խորին, հզօր, մոլեզին ու խորհրդաւոր շեշտերը նորեկացիին :

ԲՅՕՖ, Յ. ՅԱԿՈԲԵԱՆ / Առագերթ Գոլէճ)

«Անգամ մը ձեր մաքին առջև բերէք անցեայը, Չորրորդ գարք, Հինգերորդ զարք, երբ Հայութիւնը նոր կրօնքի մը չուրջ կը բուրուէր։ Քրիստոնէութիւնը չաւազվ կը ասարածուէր Հայերուն մէջ, որովհետեւ ան հաւատաքի ու խուալականութեան կրօնն էր։ Մանուռանդ սկզբնական զարերու Քրիստոնէութիւնը կը մերժէր այն ինչ որ նիւթական էր, այն ինչ որ այն ժամանակի բարձրու մով աշխարհային էր, և մարդկային երջանկաթիւնը առաքինի կեան-

քի մը և ապագայ յաւիտեանկան վացելքի մը մէջ կը փնտոէր : Այս խակ էր պատճառը որ այնքան արտգօրէն նոր կրօնքը մոռագործեց Հայոսաւանի ամէն ունկիններուն մէջ և ժողովրդակունացաւ ու պիտական դարձաւ :

Ես կը հաւատամ, ու Հայու հաւատքով կը հաւատամ թէ Հայ - ուն առանձնայասուլի նկարագիրը՝ իր հաւատքը, իր զաղափարականութիւնը, այնքան ամուր ու դարձանդ արժանած ձգած են Հայոսաւանի ժայռերուն ու Հայուն հոգւոյն ու սրտին մէջ, որ և ոչ մէկ օարքամուլ նիւթականութիւնն կամ նիւթապաշտութիւնն պիտի կարենայ զայն արժանաւիլ ընել :

ՏԻՐԱՆ ԶՐԱԳԵՑՆԵ

Մի նեղանաք, սիրելի ազգակիցներ, երբ կրկնեմ ձեզ այն հաւատակ խօսքը թէ Հայերը կրօնական ազգ մըն են, վասնդի կը աեսնէք թէ կարծուածին չափ աննշան խօսք մը չէ :

Ի զուր սարբեր բան պիտի վնասուէինք Հայ ազգը յասկանաշող : Բոլոր աղջաց մէջ մեր ազգը առաջինն եղաւ ազգութին Քրիստոնէութիւնը ընդգրկող, և իր արաւազրած բարձրագոյն հանձարները ներշնչուեցան կրօնքէն : Ինչ որ կայ Հայոց մէջ խորապէս իւրացուած թէ սահզագործուած, բզիսած է կրօնքէն և անոր սահմանաւուած : Այսպէս եղած են զիմութեան հաստատութիւններն, որբանցները, հիւանդանացները, այսպէ՛ս ուստամական հիմնարկութիւնները, վանքեր ու գլուխութեր : Այսպէս են Հայ գեղարտեատներն . . . Վերջապէս, կրօնքն է զարձեալ Ա.Ղ.Բ.Ի.Ի.Ր.Ն ու Վ.Ա.Խ.Ծ.Ա. 44 ԿԱ.Մ 45 ԴԱ.ՐԵ.Բ.Ա.Ի ՀԱ.Յ ՄԱ.ՏԵ.Ն.Ա.Գ.Բ.Յ.Ի.Թ.Ե.Ա.Ն ընդհանրապէս, և մասնաւորապէս անոր նշանաւորագոյն երկերուն :

Ի՞նչ եղաւ Հայ ասաւերուն ծնունդէն յետոյ Սոհակայ և Մհարուպի առաջին գործը - թարգմանելի ի Հայ և Հայ ասաւերավ զրել այն ներշնչեալ մասհանը որ զԱստուած և անոր անբաւ ծրագրին գործազրութիւնը կը պատմէ . որ իր առաջին մասին մէջ կը ծանուցանէ Մեսիխան ու երկրորդին մէջ զայն կ'աւեսէ : Գերազոյն զիրքը որ արտւած ըլլայ մարդոց արաւազրել և որուն նշանակութիւնն ու արմէքը խասացնելու անհրաժեշտ կարողութիւնը կը լրէ զիս յանկարծ . իրբե թէ միտքս ամէնար ու դողդոչը

Է՞ն, սրբազան աս մագագտին այն առանցքն է որուն վրայ երկիրը կը թաւալի, այն ծիրը որուն վրայէն ոն կ'ընթանայ, այն վիճն է որմէ ծնոււ ալս գունդը : Այդ զիրքն՝ ընարեալ մարդկութեան մը ձականը պասկող այն թագն է որմէ արևն իր լոյսը կը

առնէ . և արեգակներն ու երկնային գրութիւններն և ամեն բան իրենց բացարարութիւնը կը զանեն : Աստղին Աստղուծոյ շունչն է այն : Եւ ահա Մովսիսանման այլը Սահակ . Հայ իեղուով սկսաւ զրել այն մտահոնն : Եւ իսկոյն Ստուած իր ծառային աղքային իեղուուն բարձրացոց Մովսէսի , Գուրիթի , Սովոմոնի , Եսոյեայ իեղուին ահաւոր կասարելութեան : Եւ Սահակ զրեց .

«Ի սկզբանէ արար Աստուած զերկինս և զերկիր , և երկիր անձեւ էր և անպատճառաւ , և հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ ջուրց . »

Եւ կատարուեցաւ աշխարհի զեղեցկագոյն , վեհագոյն իրողութիւններէն մին . Աստուածաշունչին ի Հայ թարգմանութիւնը :

ԲԻՒԶԱՆԴԻ ՔԷ ԶԵԱՆ

Ժամանակակից կամ զար մը եաքը զբոզ Հայ մատենապիրներ միտրան կը վկային թէ Հայ աստերուն զիւալ հրաշալի ներգործութիւն մանեցաւ . Ազգին մէջ . Ազգին ընարկելագոյն իմացականութիւններն յօժարեցան ծառայել Ս . Սահակի և Մեսրոպի հրամանին տակ , նոր աստերն ումեկու , ուսուցանելու և անոնցմով յաւագոյն զրգեցն Յանաբէնէն և Ասորերէնէն ի Հայ վերածելու համար , սկսելով Ս . Գրքէն , որուն հիմնայի թարգմանութիւնը , ուզգակի Ս . Սահակի ձեռամք և անոր անմիջական հովանուորութեան ներքէ զործող թարգմանչաց ձեռամք կտառարուած , Ազգը կրկին անզամ քրիստոնէացուց , կամ նոր միտք , նոր հոգի մը մըտցաւց Ազգին քրիստոնէութեան մէջ ալ :

Վանքերը զագրեցան լոկ ճգնարաններ բլալէ . լուսոյ վասարաններ զարձան , իբր ասումնարաններ կամ զարեկանքներ , ուր կազմուեցաւ բանասէր , զիտական հետաքննին միտք մը . ուսման դպրութեան սէրն արծարձակցաւ և թարգմանող միծ վարպետներուն քալ , հարիւբաւոր հետակներ սկսան օրինակիլ . և Հայուսանի ամէն կողմը սփակեցին զրտ ածներուն օրինակները : Հայոց և ենդեցիները լցան հաւատացեալներու բազմութեամբ մը որ առաջտան պէս միայն աղօթելու չեր զար , այլ և սովորելու , բան իմանալու , Հայերէն զիւրահաս լեզուով կարգացուած Ս . Գիրքը լսելու :

Ժամանակին Հայ մեծաւանց համար բարեպաշտութեան կամ բարերարաթիւնն նոր ձեւ մը դարձաւ վարձատրել յաջողագոյն զըրիչները , Ս . Գրաց գեղեցիկ օրինուկները շատցնելու համար . կը նըռութերէին քաղաքի կամ զիւղի այս կամ այն եկեղեցին : Ս . Առահակի գործունէութիւնը նոյնչափ արդիւնաւէտ է Հայոց մէջ որւ

չափ ԱՌԻԹԵՐԻ աշխատանքը Գերմաններուն մէջ, քանի որ Բողոքականոթեան հիմնագիրն է որ Ա. Գիրքը զասացին թարդմանելով Գերմաներէնի, կոկից և ծչղեց արգի գերման գրական լեզուն և նոր ուղի հարթեց Գերման մաքին ստեղծիչ վերածնութեան:

ՎԵՐ. Ա. ՇՄԱՒՐՆԵԱՆ

Թող աշխարհն զբույի առկասին, եթէ կուզէ բանակներու և դիւանագէտներու աղմկալից զորձերովը: Ե՞նչ կ'արժէ այս ամենը մեր Սուրբերուն Սահմակի և Մեսրոպի լիշտասկին քով: Անոնք աղօթքով և արցանքով որոշեցին վնասակ տղզին փրկութիւնը հողիներու փրկութեան մէջ և առանեւհինդ զիսդուածովից զարդի կը բարդեն իրարաւ վրայ իրենց վկայութիւնը թէ ուղիղ էր անսնց այս որոշումը . . . :

Անոնք մաքի և հողիի մեծութեան փափառքեցան և մաքի ու հողիի կեանքը կատկեցին զայիք սերունդներուն: Հայացուցին զրքերու զիրքը և յաւերժացուցին զայն Հայուն համար: Քրիստոնի Ս. Աւետարանք առին Հայուն ձեռքն և ըսին «Կատչ անոր և պիտի ապրիս»:

ՄԵՂԱԿՈՐՆԵՐԻԻՆ ՓՐԿԻՉԸ

Հ. Հ. ԹԻԿՅ.

Այս խօսքը հաւատարիմ է ու բոլորվին բնդունելուրեան որժանի որ Քրիստո Յիսուս աշխան եկաւ մեղաւորնեները լիրկելու որոնց զրոխը ես եմ:

Ա. Ցիւ- 15:

Այս համարին մէջ մեղի կուզայ նախկին եկեղեցինունեցած խեղճուկ երգեցողութեան մէկ պատուական օրինակ մը: Այսօրուան եկեղեցին պէս հարուստ չէր այդ նոր հասատառւած հաւատացեալներուն խուսմքը: Երգորաններ կամ շարտկաններու զիրք չտնէին, բայց Պօղոս Սուաքեալի գրած վերջին թուղթերաւն մէջ կը զբաննենք կարգ մը վկայութիւններ որոնց առջե զրաւած «հաւատարիմ է այս խօսք» ոճը կը ցուցնէ թէ այդ նախկին եկեղեցին մէջ զործուած և ծոնօթ խօսքեր էին: Եւ կը տանք երեւոկայել թէ այդ հալածուած եկեղեցիններու մէջ, եղբայրները զիրար քաջալերմկան համար յաճախ այս չորս տողերէ բազկացեալ ստանաւորը կարասասանէին կամ կ'երգէին:

Կրնանք վաստան ըլլալ նուև թէ այդ ժամանակի հազուագիւա երգերը անշուշտ եկեղեցւոյ տմէնէն ընդհանուր և զօրուոր զգացումները կարտացայտն: Աչ սրով հասե այդպէս երգել ովզորու-